

ԲԱՆԱԿԻՐ

ԱՐՍԱՐԵՐԵ

ԳՐԱԿԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ

| | | |
|----------------|--|----------------|
| <i>γ SU.PH</i> | <i>SuPILkawu</i> 15 $\phi_P = 6 \text{ μ}_L$ | <i>γb4SbU.</i> |
| 1902 | $= 3 \text{ μ}_L$ | <i>θb4 42</i> |

L O U D S C H E R

-10-

Պոլսոյ «Արեւելք»ի Հոկտ. 44-ի թուին մէջ կը կարդանք հետեւեալը . — Բարիղէն կը գրեն մեզ հոկ . 6 թուով , — «Աւստրիոյ-Հունգարիոյ Սուչաւա քաղաքի մօտ գտնուած Հօմօր դիւղաքաղաքի եւ շրջականերուն մէջ ցրուած անգլիացի եւ ամերիկացի Աւետարանականները զուրկ գտնուելով եկեղեցիէ մը , անոնց երէցը դիմել է Սուչաւայի Հայոց Հոգաբարձութեան , որ Հօմօրի մէջ գտնուած մեր Եկեղեցիին մէջ առժամանակեայ կերպով հոգեւոր պաշտամունք կատարելու համար թոյլառութիւն ըլլայ իրեն : Հոգաբարձութեան նախազահ ասպետ Վարդերէս Բրունքուլ այս մասին հարկ դատեց Եւրոպայի Առաջնորդ Տ . Գէորգ եպիսկոպոսի հաւանութիւնն ու արտօնութիւն առնել : Նորին Սըրբազնութիւնը նկատի առնելով քրիստոնէական եղբայրասիրութեան ոգին , նամանաւանդ թէ' Անգլիոյ եւ թէ Ամերիկայի մէջ աւետարանականներու կողմէ մեր Եկեղեցականներուն ընծեռուած յօժարակամդիւրութիւնները , հոգեւոր պաշտամունքներ կատարելու մասին , հըրամայած է Սուչաւայի Հոգաբարձութեան , խնդրուած թոյլառութիւնը ընծայելու : Հրահանգ տուած է միանդամայն , որպէս զի երկու կողմէ հարկ եղած օրինական արձանագրութիւնները կատարուին յառաջիկային թիւրիմացութեանց աեղի չտրուելու համար :

Յարիզ նոր եկեղեցի մը կը կառուցուի , անդին Հօմօրի եկեղեցին իր զաւակներէն զբկուած մօր մը պէս անկիւն մը նստած , տխուր , կը սպասէ որ դան իր զաւակները զի՞նքը շէն պահեն , զեղեցիկ ու ժպտուն :

Երկիրս իր բոլոր կայքով՝ ու կարասիքով՝ փոփոխութեան ենթակայ է, ըստ աիեղերական օրէնքին, բայց մանաւանդ այն մասերն՝ որ Հայոցս կը վերաբերին :

Ամէն ազգ այս բաղդը չունի :

Ի՞նչպէս ամէն եպիսկոպոս ԽԵԺԻՒՑԵԱՆ Սբբաղանի չափ զարմանադր չէ :

Մեր գերերջանիկ սրբազանը , որ ընդ իշխանութեամբ իւրով ունի զկէսն բովանդակ Եւրոպիոյ , առառուն կանուխ պատիւը կունենայ ողջունելու , պաշտօնապէս , արշալոյսը նորահասատատ հայ գաղթականութեան մը եւ իրիկունը ուշ ատեն , դժբաղդութիւնը կունենայ հանդիսատես ըլլալու ուրիշ հայ գաղթականութեան մը վերջալոյսին :

Զարմանալու հարկ չկայ , կղերականները վարժուած են մէկ ժամուան մէջ հրաւիրուիլ թէ՛ հարսնիքի կամ մկրտութեան եւ թէ՛ յուղարկաւորութեան :

Եւ երբեմն յուղարկաւորութեան — հայ գաղթականութեան մը . . .

Հօմօր ալ — հայ Հօմօրը — զացած է արձանադրուիլ Սեւ Գրքին մէջ , ինչպէս մարդիկ , քաղաքներ ու ազգեր :

Հօմօ՛ր , ո՞հ , այս անունը չպիտի մոռնամ այլ եւս . անի Բարիզի չափ մեծ ու Անիի չափ սիրելի է , եւ անոր պատմութիւնիկը ես ինքս շինեցի պատրաստեցի . . . թէ այդ քաղաքին մէջ ատենօք հայ գաղութ մը կայ եղեր ծաղկած , բարգաւաճ , ու դարեր անցնելէն յետոյ . . . , գուշակեցիք արդէն . Մարթինիքի մէջ Բըլէ լեռը ջնջեց քաղաքներու շարքէն Սէն-Բիէոր մէկ վայրկեանի մէջ . իսկ (այս անուն) լեռը ջնջեց Հօմօրի հայ գաղութը տարիներու մէջ , Արդիւնքը միեւնոյնն է :

Երկուքն ալ ոչ եւս են :

Բարեկամիս Բասմաչեանի կը մնայ զէթ հայ Հօմօրը հանել ի լոյս . . . բանասիրութեան :

Բայց հիմակ որ մէջտեղը եկեղեցի մը մնացած է , անոր հոգը քաշել մեղի կը մնայ :

Աղօթքի համար շինուած տուն մը՝ աղօթքի ծառայելու է , ո՞ր ազգի կամ կրօնի համար ալ ըլլայ , եւ ես գոհ եմ որ մեր Առաջնորդ սրբազանը շէնքը յանձներ է իր բուն տիրոջը , աղօթքին :

Աստուած չէ՛ ուղած որ հոն աղօթեն . ի հեծուկս իրեն աղօթողներ զրկելու է :

Յորին համբերութիւնը եւ Հայերուն յամասութիւնը . Աստուած այս երկուքն ալ կը յաղթուի :

Բարերազդաբար Միածին եւ Էջմիածին . ինծի պէս , կանդիտանան եղեր գոյութիւնը Հօմօրի եկեղեցին , աղա թէ ոչ շատոնց աճուրդի կը հանէին :

Զպի՞տի սիրէինք որ մեր անցեալ կեանքին այդ վկայները , հայ անունները ճակատնուն վրայ , մնային , ապրէին յաւէտ :

Աւերակով չեն պարծիր երջանիկ ազգերը , սակայն մեծ ազգերն են որ աւերակներ կը թողուն :

Այս ալ մխիթարութիւն մ'է . ազգերն ալ իրենց անկումին մէջ պէտք ունին մխիթարութեան :

Եկեղեցի ծախե՛լ . . .

Եւ ի լրումն ամենայն դժբաղդութեանց , երբ Աստուած իր տուները ծախելու կը ձեռնարկէ . Հայերէս կոկոր :

Այս ալ մեր բաղդաւորութեան պէտք է վերադրել :

Կարելի չէ՞ր արդեօք , որ մեզի պէս շարժական ժողովուրդի մը համար , շարժական եկեղեցիի կամ հրէական տապանակի դրութիւնը ընդունուէր : Աստուած ինքը անշուշտ չպիտի որտմտէր , մանաւանդ անանկ գիւրագնի եւ գիւրատար եկեղեցի մը հաճութեամբ պիտի ընդունէր :

Ընդունէր թէ ոչ , Բարիզի Հայերը հոգի կուտային փառաւոր եկեղեցի մ'ունենալու համար : Պ. Մանթաչօֆ ալ ուխա ըրած էր Աստուծոյ տուն մը կանգնել , աստղ մ'ունենալ երկնքին վրայ . երկուքը իրար դան ի Jean Goujon փողոց . դժութիւնը յիշեցնող գետնի մը վրայ :

Ուխտը կատա՛ր ալ . Մանթաչօֆին :

Բարի վայելո՛ւմ Լոյս-Քաղաքին Հայ գաղութին :

Գաղթականութիւն մը անկորուստ եւ տեւական պահելու մեծ միջոց մ'է , իրաւամբ : Եկեղեցին : Բայց այդ միջոցը անբաւական կը մնայ երբ օժանդակ ուժեր չգան միանալ անոր :

Ես այսօր ցոյց պիտի տամ ուժ մը , որուն կազմութեան համար , բարեբաղդաբար , հարկ չկայ ծախսել մէկ միլիոն գրանք : Քանի մը անձանց նախաձեռնութիւնը կը բաւէ . —

Բարիզի հայ գաղութը կը բաժնուի երեք որոշ դասակարդի . վաճառականները , ուսանողները , եւ արուեստաւորները : Առաջին երկու դասակարդերը իրենց մէջ միշտ չփառան եւ հաղորդակցութեան մէջ են , ընդհակառակը , արուեստաւորները , որ անհշան թիւ մը չեն կազմեր , բոլորովին անձանօթ կապրին իրարու :

Արուեստով կամ արհեստով զբաղողները Բարիզի մէջ՝ բուն ուսանողներէն նուազ կարեւորութիւն չունին ազգային յառաջդիմութեան տեսակէտով . եւ անոնց շատերը կրնան ճշմարիտ բարիքներ դառնալ ապագային իրենց երկրին համար :

Չեմ դիտեր թէ ցարդ ինչո՞ւ չէ յղացուած դաղափարը կազմելու Հայ Արուեստաւորաց Ընկերակցութիւն մը :

Հարկ չկայ թուել հոս այն օգուտները զորս կրնան վայելել անդամակիցները , եւ բարիքներն՝ որոցմէ զրկուած են դժբաղդաբար , այսօր Բարիզ հասնող եւ արհեստի ընդունակ կամ սկսնակ երիտասարդներն :

Ընդհանուր եւ մասնաւոր շահեր կը պահանջեն որ այդ ընկերակցութիւնը կազմուի , եւ այն՝ ամուր հիմերու վրայ : Փառք Աստուծոյ չեն պակսիր զարդացած , ազնիւ ու պատուական երիտասարդներ որոնք կզբաղին արուեստով կամ գեղարուեստով :

Սպասուած զոհողութիւնը ծանր չէ , մինչ արդիւնքը , կը յուսամ , շատ գեղեցիկ պիտի ըլլայ : Ըսելը ինէ , դործելը ձենէ . օ՛ն ուրիմի , Տեա՛րք արուեստաւորք հայ Բարիզի :